

# ՊԱՏԿԵՐ

ՀԱՆԴԵՍ ԿԻՍԱՄԱՆԵԱՑ

ԵՐՐՈՐԴ ՏՐՈՒ. ԹԻՒ 7

15 Յայիս 1892



ԿՈՍՏԱՆԴՎՈՒԹՈՒՆ

Տպարկե.

ՃԻՎԵԼԵԿՑԱՆ

Պատու Ամբ Տառամէսի թիւ 20

1892

## ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

- 
1. ՀԱՅՐԱԽՈՍՍԿԱՆՔ — Յ. Ալեք.
  2. ԳԱԻՍՈՒԱԿԱՆ ԲՈՐԲԱՌՈՑ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹԻՒՆԸ. — (Շաբ). — Ա. Ա. Հ.
  3. ԴԱՂՏՆԻՔ ՄՀ. (Շաբ) — Յ. Վ. Ա.
  4. ՊԵՏՐՈՍ ԱԴԱՄԵԱՆ. — Յ. Վ. Ա. Արևել:
  5. ՊՈԲԼԻՌՈՍ ՈՎԻԴԵԱՅ ՆԱՍՈՆԻ ՏԵՐԱԿԱՆՔ — Յ. Վ. Ա. Միւծելան:
  6. 20Ն ԱՐ ՊԵՐԵՐՁԱՆԻԿ ՀՈԴԵՒՈՐ ՏԵՐ. — Ի ՄՀ. Իշխան Ա-Եռել:

# Պ Ա. Տ Կ Ե Բ

## Հ Ա Ն Գ Է Ս Կ Ի Ս Ո Մ Ս Ե Ա Յ

Երրորդ Տարի

Թիու 7

15 Յուլիս 1892

## ՀԱՅՐԱԽՈՍԱԿԱՆՔ

ԼԵՒՈՆ.-ՅՈՎՃԱՆՆԵՍ ԿԼԻՄԱՔՈՍ.-ՄՈՓՐՈ-  
ՆԻԱՍ.-ՅՈՎՃԱՆ ԳԱՄԱՍԿԱՅԻ

## ԼԵՒՈՆ ՄԵԾ

Լեւոն, որ ամենայն իրաւամբ ժառանգած է ՄԵծ մակա-  
նունն, Թոսքանացի ազնուական ընտանեաց սերունդ էր եւ 400  
ին ծնած Հռոմ. Մինչեւ իւր սարկաւագութիւնը մենք ամենեւին  
տեղեկութիւն չունինք իւր առանին կենաց եւ գործողութեան  
վրայ Միայն զիտենք որ կեղեստինոս (422-432) եւ Սեքստոս  
Դ. (432-440) Քահանայապետք զինքն բարձրացուցին մեծամեծ  
եւ կարեւոր պաշտամանց Լեւոնի զլուխ գործոցն է իւր Կիսա-  
պեղագեանց աղանդոյն նկատմամբ զրածները Սիքստոս Դ. Քա-  
հանայապետին մահուընէն վերջ Լեւոն Ս. Պետրոսի աթոռն  
բազմեցաւ, եւ այսպիսի գործոց ձեռնարկեց, որ ստուգիւ թո-  
ղուց անմտահ յիշատակ եկեղեցական պատմութեան մէջ ։ Լեւոն  
Մեծի Քահանայապետին ժամանակին էր որ քահանայապետական  
զիսաւորութիւնն, առաջին անդամ, առաւել յայտնի եղանակաւ  
իւր պատուն տուաւ։ Ոչ միայն անխոնջ վրէժիմողիր էր Եկե-  
ղեցւոյ իրաւանց, այլ նաև ժամանակին զիտէր իւր անձն վը-  
տանդի ենթարկել ժողովրդեան անդորրութեան համար։ Գիտենք

ի պատմութենէ Հռնաց արշաւանքը (452) լճդ առաջնորդութեամբ Աստվազյի, և Վանաալաց՝ Գենահերկիոսի հրամանաարարութեամբ (455): Լեւոն այս առթիւ այնպիսի գործունէութիւն, խոնեմութիւն, քաջութիւն եւ մեծանձնութիւն ցուցուց, որ զրաւեց թէ Հասմիայեցոց և թէ իւր իսկ թշնամեաց սէրն ու ու համակրութիւնը: Նոյն հոգին բնականապէս առաւել եւս ի հանգէս կու գար և կեղեցական ինորաց մէջ: Իւր առաջին հովուական նամակներն ուղղեց Մաւրիանացի, Եղիպատացի և Սիկիլիացի եպիսկոպոսաց, զրոնք կը յորպորէր ամնանան եռանդեամբ մաքաւելու Մանիքեցոց, Պեղագեանց եւ ի մասնաւորի Միակամեաց հետ, որոնք չերտ պաշտպանութիւն գոտած էին յանձին Թէոդոսիոս (փոքր) կայսեր: Արդ այս հերձուածոց ընդ միշտ վերջ տալու համար էր որ Լեւոն Մեծ գումարեց այն ընդհանուր ժողով, որ «Քաղկեդոնի ժողով» (1) անուամբ մանաւանդ Հայ-Եկեղեցական պատմութեան մէջ տխուր յիշատակներ թաղած է:

Այս առթիւս էր, որ Լեւոն Մեծ (451) գրեց այն տիեզարանչակի թուղթն, որ առողջիւ առհաւատչեաց զրաւականն է այն գարուն կենդանի հաւատացն: «Պետրոս խօսեցաւ Լեւոնի բերնէն» այս էր 300 եւ աւելի հայրապետաց աղաղակն երբ որ

[1] Հոս իւ բնեն+ ընդօքէնակո-նիւն մ'այն յեւագրին, որ Հայոց ԶՀ բուռականին ի Գլշյոր Մէնասորանի Վայոցյորս գրչութեաւ օրինակին գէջն էր և հիմա ի Մարտնաբարանին Ս. Երուսալմի, նիւ 1414 յեւագրին է:

« . . . Թէոդոս ննջեւ և յաջորդեաւ Մարտիանոս, կառարէ զժուշն ի Քաղկեդոն, յէտ նէր ամ յարունեան Տէտան, յէտ հնդեպասան ամ Սահակի պատրիարքին գրիւելու ի Տէք, և հայրապետունեան Տէտան Մանաւակունուց. և զէին պարագ գուլ է ժողով [Պարսէց պատերազմ.]: Բայց հակառակունիւն ու քոյք՝ հարեւը ըստ ամ. մնշ է վրջին ներսեւ, և սիրին նուսականին Հայոց ի յուրէ+ուստաներորդ ամ Յուսունիւնուսի և ի սրբութն Խոսրուլու Պարսէց, որ արար ժողով ի Դուկն, և յեւոն Աբդէ-ոյէ ասորուց, որ Եկեւու էր ի Սասոնյ և Մարտին վանիցն, և այդ ընդ նմա, որ եղէն ի նմանէ եպիսկոպոս, և վիլաւունուսի եպիսկոպոսի նա-քունի +ուղարքէ և զՏէմունէ Աղջեւունուրունուն կոչեցւու չէրեւնն նարէ-մանեցն է Հայ, որ առէ շրաիւսունիւն շուրջըն, և զուրք ասո-ստածն, իւսէցար դրէն, և ի Յունաց նշովիւն է բաց հազն, և Խո-րով Պարսէց նախաւորն ինդաց . . . : [նարքէմ. նախեաց. էր. 759].

քահանայապիետական Նուիրակը, որ կը նախագահէին ժողովոյն (սովորոց քահանայապետական զիմաւորութեան), ընթերցան այն կէս յորդորական եւ կէս յանդիմանսական թուլթը:

Չերկարենք այս մեր համառօտ կենսագրութիւնը. բնդարձակազմն զոր ունինք սպարասատ եւ ձեռագիր, պատեհ առթի թողլով, մենք յակամոյ կամո այս մեծանուն քահանայապետիս մահուան տարին գնելէն վերջ, 461 Ապիլի 11ին, կ'անցնինք իւր գրաւածոց եղած Հայկական թարգմանութեան քննութեանը:

Ս. Լեւոնի Գրութիւններէն մեք միայն ունինք Լւսնի առածար հին թարգմանութեամբ կամ Եսուն Լւսնի առ Քլաբէանոս. այս ձեռագիրը կը գտնուի յերտևաղէմ Նոր թարգմանութիւն մըն ալ եղաւ հանդերձ ծանօթութեամբք յաշակիրուաց Մեծին Միփթարաց Վէճն. 1805; Ս. Լեւոնի քարոզներն, որ գանազան եկեղեցից մէջ եւ տօնական աւուրց առթիւ խօսած է կարգինալց, մօտերս թարգմանեց Հոռմայ Հայ-պազթականաց Պետն եւ Զեւնազրող Եպիսկոպոսն Յիւբէկեան Արքեպիսկոպոս, Վիէն. 1891; Բնդհանրատէս մեր հայրավոսական պրուածոց մէջ զրեթէ թարգմանեալ չեն Լատին հարց զրութիւնները, չենք զիսեր թէ ինչո՞ւ. այսպէս մեր մէջ եղած Լատին Հարց թարգմանութիւնք համարես թէ տառնք են—Յուլիոս Եպիսկոպոս [Հռոմայ] Եսուն առ Դիոնէսիս, եւ երկու հատած+ միայն Ամբոսովոսի անթիւ զրութիւններէն: Ամեննեւին չեն յիշուիր Ուուդինոսի և Հերոնոսի զրութիւննք, միայն վերջնոյն քանի մը հասածք Ս. Գրոց նկատմամբ թարգմանուած են Ասկանի Ս. Գրոց հայուարակութեան ետեւը ծէծաղէլի լեզուաւ: Անմահ Աւգոստինոսի զրութիւնք անծանօթ են մեր նախմնեաց: Նոր թարգմանութիւն եղաւ միայն 1. Ս. Աւգոստինոսի Հիպատիոյ եպիսկոպոսին Յանձնուածուին Աստուծոյ, թրգմ. Հ. Գաբրիէլ վրգու, Աւետիքեան, վինեւորիկ 1841. 2. Ս. Աւգոստինոսի Հիպատիոյ Հայրապետի Առան յնախօսութիւն+ եւ Աւետիքեան+, մին. 1858: Գրեթէ ուրիշ բան չենք զիսեր թարգմանեալ Լատին Ս. Հարց զրութիւններէն:

Լեւոն Մեծին ոճն ծանր, վայելուչ եւ խօսառական է: Իւր մտածմունքներն վերմ եւ յասաջ բերած օրինակները՝ յարմար իւր վարդապետականներն են մեկին, խորանիկ փլիխոփայական եւ լի Աստուածաբանական ցուցմանք: Իւր գաղափարները լուսաւոր են եւ իւր բացարութեան կերպն այնպէ՛ս քաղցր եւ մեծվայելուչ է, որ սառւզիւ իրեն ևւեթ յասուակ է:

Իւր զրուածոց մէջ ի մտանաւորի չերմ կուսակից է Հոռմէ-

ական և կեղեցւոյ դարաւոր իշխանութեան, վարդապետութեան, իրաւանց եւ զիսաւորութեան Լեւոնի բացարարութիւններէն մի քանիքն Հայրախօսական սպառմութեան մէջ կը մնան յուշարար յիշատակ. In sede sua (Petri) vivit potestas et excellit auctoritas. —Soliditas illa, quam de Petra Christo etiam ipse Petra factus accepit, in suos quoque se transfudit heredes.—Cujus (Petri) dignitas etiam in indigno herede non deficit:(1)

## ՅՈՎՀԱՆՆԵՍ ԿԼԻՄԱՔՈՍ

Յովհաննէս Կլիմաքոսի ծննդեամն տեղին ու տարին անձանոթ է, 16 տարեկան եղած ժամանակ մատու Սինայի լեռան վանքն, ուր տամն եւ չար երկար ասպիճներ ճգնեցաւ, եւ ուստ բազմաթիւ լեզուաց հետ այնպիսի աստուածային գիտութիւններ, որ աւելի աստուածային պարզեւներ են քան մարդկեղէն աշխատութեանց պատուց. Նորա կրօնակիցներն որ վիճակն իրեւ երկրորդ Մովսէս կը մնարէին, ընտրեցին զնիվաքոս իրենց հոգեւոր պետ, որով 75 տարեկան հասակին մէջ բարձրացաւ արբայութեան ծանր եւ կարեւոր պաշտօնին: Կլիմաքոսի համբաւն միայն վանաց չորս որմերուն մէջ չէր. նոյն յարգանաց հաւաստիքն կ'ընդունէր նաև ի կայսերաց եւ յեպիսկոպոսաց, որոնք ծանր իմադրոց մէջ կը խնդրէին նորա աշակցութիւնն ու խորհուրդը: Իւր մահուանէն քանի մը տարի յառաջ (որ չուրջ 600ին է) հրաժարելով հրաժարեցաւ իւր արբայութենէ, որով իրեւ պարզ կրօնաւոր վերսափն սկսաւ իւր առանձնակեցութեան:

—Յովհաննէս Կլիմաքոսի զիսաւոր գործքը «Անդուի+ ասպուածային եւէ» (Կէաս ուշած էօն) կայ նախնեաց թարգմանութեամբ: Հայ գրչաբարաց ոմանք կը յաւելուն նաև «Էւան+ Լուզուավորութիւն Երանէլի որբոյ հաւըն մերոյ Յովհաննու հաւըն Սինէ որ հուն իւլմա+» որուն հեղինակն է Դանիէլ Ռութայ: Ունինք նաև այս վերջնոյս՝ Կլիմաքոսի զրոց վրայ դրած «Ասծնան+

(1) Migne, ser. lat. tom 54-56.—Fessler l. c., 358-368.—Amelli, San Leone Magno. Rom. 1883:

դժուարէմաց և նուբէ բանից, «Ե ի՞ն է քէր յայս կոչէցեալ իլէմաւ» (Սանգուխը), Էջմիածնայ դրասանն մէջ և օրինակիք կան «Սանդուխիցին, հնագոյնը յամի ՊԾ (—1401) զրեալ:

Երուսաղէմի ձեռագրատան մէջ կոյ «Ձան մանչանց և անապառականինց» զրութիւն մ'ընծացեալ Յավհաննու Դամասկոցւոյ, այս ձեռագիրը զրուած է յամի ՊԼ (1383): Թէրևս Նմանութիւն մ'ունինայ այս՝ Կիմաքոսի «Հագի» (Liber ad pastorem) զրոց հետ, որոց թարգմանութիւնը չենք գտնելու յիշատակուած:

Յովհաննու Կիմաքոսի զրութիւնն ոճն ուսմկաւին է: Նորա զրութիւններն ընդհանրագէս տղղեալ են հայեցողական կեսար վարող կրօնաւորաց, որով իւր զրութիւնք աւելի յարդ կրնան ունենալ առ կրօնաւորս, որոնց նկատմամբ մատեանս մնի յարդ եւ ճոխութիւն ունի: (1)

## ՍՈՓՐՈՆԻՈՍ

Սոփրոնիոս ծնած է 560ին Դամասկոսի մէջ: Կանուխ սկսաւ յաճախել ժամանակին նշանաւոր զպոտցներն եւ իւր փիլիսոփացական ու տառաւածապանական ուսումներն աւարտելէն վերջ՝ ընդգրկեց կրօնաւորական կեսնքը: Սոփրոնիոս կրօնաւորէ աւելի փորձառու մարդ էր: Նախ ճանապարհորդեց զամստան երկիրներ, որով հազորդակցութեան մէջ մոռա վերին եղիսպասոսի, Պաղեստինի, Կիսլոսի եւ Փոքր Սովոյ կրօնաւորաց հետ Սոփրոնիոս վերջնամկանագէս ճատառառուեցաւ: Ենրուսաղէմ, որով ոչ միայն երաւաղէմաղնակ, այլ նաև համայն արեւելեան քրիստոնէից հոգին էր, որոնց կ'ասացնարդէր բանիւ եւ օրինակաւ: Գլխաւորաբար կ'ընզվիմանար Միաբնակաց ազմագոյն, որուն տարածման զիսաւոր արգելվներէն մին էր: Յամի 634 ըստ այն Ժամանակի սովորութեան՝ ժողովուրզը զինքն ընտրեց Պատրիարք Երուսաղէմի: Իւր իրաւասութեան ներքեւ զանուող եպիսկոպոսներն աւելական Արքունութան զումարեց՝ եւ այս տոթիւ հրատարակեց իւր անզրանիկ հոգիսականը, յորում ոքանչելի եղանակաւ: Եւ ազատաղէմ կը մեկնարասնէր Քրիստոսի երկու

(1) Migne ser. graec. tom 88:

բնութիւն եւ երկու կամք ունենալուն ծանօթ վարդապետական խնդիրը. Այս գրութենէս մի մի օրինակ յուզարկեց արեւետեան եպիսկոպոսաց եւ Սրբադան Քահանայապետին, որով կերպով իւիք մասնանիշ կ'ընէր արևելքան եկեղեցեաց վէրքն ու կը խնդրէր զարմանմը:

Երուսալէմի վրայ [637 ին] հանդիպած գէպքելն եղան այն մահառիթ հարուածն, որով արի եւ ժողովրդատէր եպիսկոպոսն որտի ցաւէն փոխեցաւ յատաեացու:

Երուսալէմայ Պատրիարքին՝ Ս. Սովորոնիսի գրութիւնք անձանօթ են մեզ, եւ ի նախնեաց թարգմանուած չեն յիշուիր Իոկ Մաքոփիմոս Սրբային, որ Ս. Սովորոնիսի բարեկամն էր, եւ իրենց զրութեանց մէջ փոխարդածարար միմեանց օգնած են, զրութիւններէն ունինք միայն [գէթ ցայժմ ծանօթ] հին թարգմանութիւն սուրբն լիզուաւ. Եւ ոճով հեղինական՝ «Մատոչնոսէ գելիստիայէ և մարտէրոսէ ենէ ոյց նշակմուն+ [?]» որբոյ եկեղեցայ, նոյնակէս Անաստաս Սինացւոյն բարեկամ Մաքոփիմոսի եւ Սովորոնիսովի [զրութիւններէն ծանօթ են միայն 1. ի նախանջէց եաւ երբար ճառ մի, որ «Մարդմանուեցաւ ի յունականէն ի մերս ի ձեռն Սարդուէ Հորդառէտէ. այս յիշատակարանը կը գանոսի Վենետիկոյ ձեռագրոց միոյն մէջ: 2. Անջն+ է իորոց ոքոէ. 3. բաղադրանաց, 4. է Սաղման ԼՍ. Եւ վերջապէս Հումայ Միներվա զրաբան Հայ զրչագրաց մէջ կայ «Անաստասաց Սինացւոյ երկու [թուղթք] ընդէմ Սնդէմոց». Երեք զրուխք միայն Անաստան է կամ թերեւս զրչագրաց սխալ բնորդինակութիւն հետեւելլը Յայտարարութիւն Անաստասաց... ի խնդրոյ բարեւպաշտ իշխաննին. Համազարապայ Կամսարականի Պահառաւուոյ, որ կամէր զնալ յերուսալէմ, բայց թերեւս ուրիշ Անաստաս մըն է հոս յիշուածը:

Սովորոնիս օրինակ է ձշմարիտ անձնուէր Հովուի հւ զարգ՝ Եկեղեցւոյ: Իւր գրութիւնք ընթերցողաց կը ներշնչէն խորին բարեւպահանկան զգացմանց հետ նաև զիտական համոզումն իւր զաւանած կրօնին: Իւր հովուականներն զրուած են ազնիւ, ոճով, բանաւորական եւ աստուածաբանական ցուցմանք, որով ընթերցողն կը տեղականաց ժամանակին Եկեղեցական իմուրոց եւ հերձուածողաց: Կարճ, այլաբանական, խիստ զրիչ ունի Ս. Սովորոնիսու: [1]

— 37 —

[1] Migne ser. graec. tom. 87.—Nirschl Lehrbuch. 3 Bd. S. 580 ff.

## ՅՈՎՀԱՆ ԴԱՄԱՍԿԱՅԻ

Յովհան Դամասկացի 7դ գարուն մէջ ծնած է աղնուական բնատանիքէ մը։ Դամասկացին իւր կրթութիւնն ու ուսումը պարտական է իւր եզրոր և Կողմա անուամբ կրօնաւորի մը, որոնց չնորհիւ մանուկին Յովհան տացաւ քրիստոնեայ կրթութիւն իւր հօր մանուամբ Յովհան տէրաթեան պաշտամանց մէջ ալ մասու, որով սովոր ժամանակի մէջ բարձրացաւ մեծամեծ պաշտօններու, բայց զանոնք որհանարհնելով մասու վանք, ուր քահանայ ձեռնազրուելին վերջ, բնդ մեծ եռանդեւամբ ընդդիմցաւ Լեւոն Խառնացւոյն և Կոստանդին Կոստանդիոսին, որնք մահուչափ կ'ատելին զԴամասկացին։ Նիկիոյ երկրորդ ժողովը (787) մեծ դրվագներ տուած է Յովհան Դամասկացւոյն։ Նորա մահը հանդիպած է 754 և 787 տարեաց մէջ։

— Յովհան Դամասկացւոյ զրութեանց բաւտկան ճռիս մասն ունինք թարգմանուած, որոնց մէջ շտա անգամ զլխակարգաթիւնք նոյն չեն յան բնապրեն հետ, այլ փոփոխեալ։ Ի մեզ կը յիշուի 1. Արբայ հօքն Քերոյ Յովհաննու Դամասկացւոյ համառատեւլ բան իմաստութեանց հաւերորից, բնդ ամենն 100 զլուխք (անշուշտ =Fons scientiae առ Լամանացիո)։ ԶԱ զլուխքը որ Քրիստոնէ բնաւթեանց վրայ է՝ չկոյ յան և լատին բնապրեններուն մէջ։ Հայերէն ձեռազրաց միոյն մէջ կայ յիշատակարան՝ «կատարումն վաստակոց Յովհաննու Դամասկացւոյ կաչեցեալ Մանառը՝ համառու առացեալ նորոյ չնորհաց առանդութիւնք և Առքիւնեալ Սիքոնի է Վրոյ լվացւել է հայ բարբարու։ — Եր յիշուի բարձիալ 2. «Յ. Դամասկացւոյ իրէսունեկորսի ընդունադրութիւն նեսորորին»։ Ջիր յան և լատին օրինակներուն մէջ, անշուշտ ստանուն և հայու մը շարապրութիւնն է, մանաւանդ որ այս զրութեան մէջ «Ներսէս» «Քրիստոյ» և նման անուանք կան Լեզուն ալ «հարթ ոճովի է, որպէս թէ հայերէն շարապրուած ըլլայ»։<sup>(1)</sup> (Թրգմ. էջ. 579); 4. է նշան Ա. Կոստան (ի մատենատարանի Աւրբաննեան Դպրոցի ի Հոռոմ)։ — Երուսաղէմայ ձեռազր. թիւ 898 կայ ուրիշ թարգմանութիւն մըն ալ. ա զլխոյ մէջ յիշուած զրութիւնը կ'էսէ, «Յաղաք» դոյի եռաւթեան և պատահման, Առքիւնեալ է հայ լվացւ է յանապէն քրոյ, Բաբարաբար Մամիկոնեան, Ներսէսութիւն իմաստութիւն-

(1) Ծնորը սունէմ Հ. Յակ, Տալքանին, որ երբեմ ինչ հաշորդած է սոյն նաևներէն ուղղելու նիւծներու։

նեան որ է Իսապատիկ (Աւաշաղի) զի՞ն այսր և ամենայն իմաստու-  
նեան գործարան, որ է Դանան ըստ Հելլենացւոց բարբառոց: Բաժան-  
եալ է գիւռ է տառասուն և հինգ հաստան: Հետևէ այս և հառ ինչ  
յադախ քնութեան մարդոց:—Յիշատակարան մը կ'իմացընէ որ  
«ուսուրուցա» է Ռուսաբերութեան հայկացուն պատմութիւն ԶԶԸ (=1339)  
հին օրինակն. իսկ և առ նորս՝ Ռութե (�=1706) ամ։ 5. Ունինք  
վերջապէս Բարազան և Յովանիստայ պատմութիւն, ոչ ամնչափ հին  
թարգմանութիւն, այս գործը բը պարակուսականներէն է Դամաս-  
կացւոյն: Հայ թրգմ. յոյն բնագրէն շատ կը տարբերի:


Դամասկացին եզական զրութեան ոճ մ'ունի: Իւր զրու-  
թիւններն միշտ կը համեմէ յունական վիլխառիայութեամբն, ո-  
րով ախտրժանօք ընթեռնուլ կու տայ իւր զրութիւնները: Դա-  
մասկացին իւր զիտութեամբն ու սրբութեամբ թէ յոյն եւ թէ  
լատին եկեղեցեաց մէջ մեծ հեղինակութիւն ունի: Դամասկացին է  
վերջին յոյն առուտածաբանն, որմէ ետքն յունական եկեղեցին  
կորուսանելով իւր նախկին փառքն ու պայծառութիւնը, ամուլ  
մնացած է թէ սուրբերով եւ թէ եկեղեցական դիանականօք: (1)

ՅՈՒՂ. Յ. ԱԼԱՆ



(1) Migne ser. græc. tom 94-96.—Alzog a. a. d. S.  
462-469. Perrier, Jean Damascène, sa vie et ses écrits,  
Strasb. 1863.

## ԳԱԼԻՍՈՒԱԿԱՆ ԲԱՐԲԱՐՈՑ



—\*—\*—\*

(Հարայարոքին)

### Գ

Գըղմաղիքն	Բ. Արագ. Սամարիտարփօն. Պարսկ քաղմանը-
Գերեկինել	Գերուց պէս աղաղակել
Գըրըլտկել	Ներութենէ զաւամեալ ըլլալը
Գըրդըլտկած	Զաւամեալ աճ. մաշուշ մաթուչ
Գընտել	Խմորը ձեռաց մէջ կորցնել
Գընտակ	Խնձոր
Գործեռը	Արօրին ծայրը անցուցած փայտէ պղտիկ ցեցը
Գործգլուխ	Մշտուտին ծայրը կապած գլանիկ
Գործպարան	Մանածը հորին վրայ կապելիք չուանը
Գող	Անամոց մէզ
Գորտ	Ուկ. ՏՃ. Գոււպաղուճուք, արծաթի զարդ
Գորտանակ	Ծղ ծաղկի մը անուն է
Գորտանուկ	Գոււը փակ մնալու համար սեմին վրայ ներսէն
	գամնած փայտը
Գորտանըուրդ.	ՏՃ. եռուն
Գորտանդաւլ	Գորակբուն մանրիկ ձագերը
Գունաս	Լուցուցած խմոր
Գուշ	Փայտէ մեծ սնօթ
Գրղիկ	{ կիճիռ կիճռեալ բաներու աշխատել
Գրղիկ քակել	
Գրունք	Հարսնառ երժառալ
Գօւել	Ու քրիստոնէից գերեզման
Գօւպէ դուպը լլլալ, ցալթիել	Անէծըէ, գերեզմանի տեղ չը դանել
Գուլ	Արևի կրակի տաքութիւն
Գլար	Թանձրածնուտ, մաս գլուխ, թանձրամիտ
Գըրըր	Բէրանը մանր ծակերով փարձ
Գողնոց	Փրութելս
Գողնոցկապ	Փրութելս

\*  
\* \*

Դ

Գարսի

Գառնքուշտ  
Գերեփուկ  
Գիմոցեակ  
Գիւսւեղունգ  
Գոխ  
Գոն  
Գուը  
Գակուր  
Գուդուել  
Գունդացէք  
Գրչու

Լեռներու կամ բլուրներու ստորոտը դիւր  
տեղեր

Բ. Աքը, զուստմուռ Պարսկ, զուստթաղի  
Ե. ծաղիկն մը անուն է  
Զահըմյին վրայ փոկէ կամ սոկը գործի մը  
Բ. Աքը, սաֆարրլսիւ  
Աղաւնիի ձագ  
Գարեհացի ալիւր և փշտանք  
Մեծ ուրագ  
Նշին ընդ վերնայն  
Գրգուել  
Գունդացի ժամանակ եկեղեցւոյ տուեալ տուքք  
Տանէ տուն կամ սենեակէ սենեակ եղած ծակերը

\*  
\*\*

Ե

Եզան աղի

Եզանշուուկ

Եզնալեզու

Եզնականջ

Եզնախոռ

Եզրեզյ պառուղ

Եխալ

Եղեգի

Եղնաքօսիկ

Եղճմուռ

Եղնձկտակ

Եղդգակ վայրի

Երդերնակ

Ետնձկել

Երդնկալ

Երդնկալ

Երկամթի աղու

Երկանց

Երկումսու

Երկուքիթ էն

Երլցկին

Երտն

Երտն տալ

Եաղիկ մը անուն է

Բ. խոս մի է որ մանր և կարմիր պտուղ ունի  
մնրենիի նման զոր կուտեն

Բ. թորթ Աքը լիսանի սավը

Բ. աճ. աղճոյ օթ

Բ. աճ. զարսպաշու Պարսկ աստուխօս

Պտղատու գարնի

Բերսմը լոյն մեծ քուկ

Եիղնագցն այժ

Յու չունի մը սնուն է

Խոզի եփած հացի փշտանք

Բ. աճ. խուզաղ

Բ. արիւն մոքրոց խոս աճ. հինտիպայ

Երդերի լուսնիցոց

Ետ մնալ

Երդիվի ծակը գոցելիք փայտ լոթ

Աքը ելթապր հատիս

Ուկի արծաթի զարդ աճ. Ալբալ տօրուք

Ուսոյն տարտղնելիք գործի

Երկու ծայր ունեցող սոյեր զոր գոզերը հետքեր  
նին անյայտ ընելու համար ձմեռը կը հաղնին

Կոնակը քերելու համար փայտեայ գործի

Կամնուած յարզը հովուն տալը

Երնելու հրաման տալ

四

9

Առականութեան առաջապահեան  
Մեծերան երեսն ՚ի վեր յանդգնագոյնս խօսիլ  
Բ. տճ. էրշիլ մէլէք որ է կորնկան  
Բանձկոնակ.

\* 1

七

*Worship above all.*

三

C

Ընդունակ	Զագուշ
Ընկողին	Մահմաները շարելիք մեծ թվականից
Ընձպակատ	Բ. անթև առաջ ծագիկ
Ըստառչխան	Բ. Ալբ. Նուհան մոլորախ Պարսկակ. մին սփառուց
Ըստաք	Բաց թվականի ուր ամսնաները կը շարեն.

U. U. 2.

## ԳԱՂՏՆԻՔ ՄԸ

Շարալարուքին

Այսպէս խօսելին յետոյ՝ նստառ, զլուխը խոնարհեցուց և՛ ձեռքերը խաչաձեւ զրաւ ծունկերուն վրայ:

—Ամբաստաննեալ, ի՞նչ էր գործոյդ շարժասփիթը, հարցուց նախագահը: Ծերունին գարձեալ կանոննեցաւ տակաւ. յայտնի դժկամակութեամբ:

—Աւելցունելու բան մը չունիմ, ըստաւ և՛ խելոյն նստառ: Բայց նախագահը տակաւին չէր աւարտած հարցումները:

—Ամբաստաննեալ, ըստաւ, ու ծերունին կանոննեցաւ վիրաստին՝ գործալնոց նայելով հարցունողին: Գոզցես կ'ուղէր ըսել, մնչու կը նեղես զիս: Չես հասկընար թէ բան մը չեմ ուղեր ըսել:

—Ամբաստաննեալ, կրնաս իրաւամբ մերժել բացատրութիւն տալը: Միթէ այս իրաւունքը ի կիր արկաննել կ'ուղե՞ս ու բացատրութիւն չտալ:

—Աւելցունելու բան մը չունիմ, կրկնեց ծերունին երրորդ անդամն:

—Նատէ:

Նստառ և՛ առաջին զիրքն տուաւ: Շարժում մը ահենուեցաւ զտաւաւորաց մէջ, իրարու ակսոնջը խօսեցան՝ զաղագոզի նացելով ծերունոյն: Մի և՛ նոյն շարժումը աեզի անեցաւ ունակընդուաց մէջ՝ երբ նախագահը կը քննէր զրութիւն մը եւ ատենախագլիքը արձանագրութիւն մը կ'ընէր: Ամէն ոք հետաքրքրութեամբ կը զիաէր տմբաստաննեալը, որ կարծես ուշի ուշով կը զննէր ձեռքերը զոր ծունկելուն վրայ զրած էր եւ. շուրջը զբանուով իրաց եւ անձանց բնաւ. կարեւորութիւն չէր տար: Ունակընդուաց յայտնի ցոյց կու. ասցին թէ շահեկանութեամբ հետեւեր էին զատին՝ ի սկզբանէ հետէ՝ զտաւաւորք իսկ, որ հակասակ իրենց արարտուց, տովորաբար ձանձրայթ կը ցուցնեն երբ անբատաւեալը ատեսնի մանէ, այս անդամն կը հետեւէին: ունինդրաց հետաքրքրութեան:

—Բերէք Նալիմօֆ վկայն:

Ծերունին աելցէն չշարժեցաւ: Նալիմօֆ վկայն երեսնամնայ գեղեցիկ մարդ մ'էր, զեղին խոպտպիքնիր կը պճնէին զրուխը. խնամքով հաղած էր: Զուարթաթեամբ ներս մտաւ, բայց երբ նշմարեց յանկարծ ամբաստաննեալը, զէմքը տիսրեցաւ՝ զորովալիր:

Պարփիթօնի գեղեցիկ եւ համակրեպի ձայնով՝ Նալիմօֆ վկայն ըստ թէ ի բազմաց հետէ կը ճանաչէ Հօլոտօֆի ընտանիքը որ զինքը միշտ սիրով ընդուներ է։ Աշակերտեր էր ծեր Հօլոտօֆի, երբ սա կը գասալսօսէր այն վարժարանին մէջ ուր կ'երթար, երբ ուսումնակն աւարտեց, Նիքօլա Հօլոտօֆի երկրորդն եղաւ, յետոյ համալսարանական ընթացքը լրացաւնելէն վերջը գասախօս կարգեցաւ. այն վարժարանին մէջ ուր ծեր Հօլոտօֆ կը պաշտօնավարէր, սա այն ժամանակ հարդարքեցաւ գասախօսութիւնը լքանել՝ ծերութեան եւ սոռողջութեան տկարութեանը պատճառաւ։ Սրկածէն ութը օր առաջ վկայն խնդրեր էր ի կնութիւն Հօլոտօֆի աղջլիկը եւ խնդիրն ընդունուեր էր Դևկառեմբերի Յին խօսեցալին առնը ճաշեր էր, ճաշի ժամանակ ծերունին ծանր կերպարան ունեցաւ եւ բերանը չբայցաւ, որ լողորդին հակառակ էր նորա սովորութեան։

— Ծնդհակառակն, ըստ վկայն կը սիրէր իրեններուն հետ խօսի՝ վերացական խնդիրներու վրայ ճառելով եւ նորոգելով յիշատակները այն ժամանակուան յորում ուսանող էր Մոռքուայի համալսարանին, հիացմամբ կը կրկնէր մեզ երկայն հառուածներ բանախօսութեանց հոչակաւոր վարժապետ Կրանօվոքիի, որոց յիշատակը կը մեծարէ։ Երբեմն ալ, արտասոսուաթոր աչօք, կը յիշէր թէ օր մը հանդիպէր էր, փողոցին մէջ, երիւելլի քննադատ Պէլինաքիիր. . . Բայց դէպքին օրը, չէր խօսէր, լոփկ մնջիկ կը ճաշէր եւ փողոցն չէր լսեր մեր ծիծաղները ու զուարճախօսութիւնները Նիքօլա այն օր ուշ եկաւ ճաշի, երկրորդ խորախիկը կ'ուտաէինք երբ ներս մտաւ զտարթութեամբ՝ կատակաբանութեամբ մը որ ծիծաղեցուց զմեզ. Հայրը երկար ատեն նայեցաւ նմա, բայց բան մը չըստաւ, ճաշէն յետոյ Պ. Հօլոտօֆի սենիեակը դացինք. իսկ ինքը ճաշարանը մնաց ու նարինջ մը կը ստըկէր. Ըստ Նիքօլայի. «Ուցիր քիչ մը ինձ հետ. խօսելիք ունիմ» Նիքօլա մնաց հոն, մինչ մնաք հնուացանք։ Հօլոտօֆին սենիեակն երթարու համար սրանէ մը պէտք էր անյնիլ։ Սենեկին դուռը բակեր էինք որպէս զի հայր ու որդի ազատօրէն բանակլիքն. Նիքօլա երեք տարիէ ի վեր համալսարանն էր, երեկոյները յաճախ գուրս կ'ելնէր եւ երկեմն երկրորդ առաւօսուն ի տուն կը վերադառնար, եւ այս ընթացքը առողջութեան վեասակար էր ու կը զայրացունէր հայրը. ուստի կը կարծէինք թէ այս պիտի լինէր խօսակցութեան նիւթը։ Ստըճերնիս կը խմէինք եւ զուարթութեամբ կը շատախօսէինք. Քառորդ ժամ անցաւ.

Յանկարծ աղմուկ մ'է բրդաւ ճաշարանը ու Նիքօլա աղաղակ մ'արձակեց։ Յեսոյ լուցինք աթոռի մ'ինկնալը, եւ ոկտառակի մը գետին զլորելով՝ խորասկիլը։ Յայնժամ վազեցինք ու սոսկալի տեսարան մը պարզաւեցաւ աչքերնուս տոշեւ։ Հայրը մէկ ձեռքով կը աեզմէր որդւոյն պարանոցը եւ միւս ձեռքով զանակ մը կը ջարժէր օգսին մէջ, Նիքօլայի պարանոցը արփանաների էր…… Զատեցինք զիրմէնք։ Ծերունին տերեւէ մը պէս կը գողար, ձեռքերը եւ շուրթները ջղտկան ցնցումներով կը սարսոէին Սրանը տարինք զնա եւ պատկեցուցինք քանաբէի մը վրայ Մարեցաւ…… Այս է ամէն զիացածու

Կայսերական դատախազը մի քանի հարցումներ ըրաւաւ Վերսովին ըսել տուաւ վկային թէ ծերունին կը խորհէր եւ չէր խօսեր ճաշին ժամանակ եւ որդւոյն գալստենէն շատ առաջ, քանզի այս՝ յայտնի ասկացոյց էր թէ արդէն առաջազրեր էր զործել ոճիաբ։ Վկայն կրկնեց այս մանրամասունքը, որպէս կը խնդրուէր իրմէ, բայց յայտնեց միանգամայն թէ չէր կրնար զիանալ թէ ծերունին՝ լուսւթիւն տանելով բան մը կ'առաջազրէր թէ ոչ։ Բնորդանուր դատախազը խնդրեց նաև իրմէ յիշել թէ ամբաստանեալը, երբ կը դատախօսէր, անդթութեամբ վարուեր էր աշակերտացը հետ։

— Ո՛չ երբէք, պատասխանեց Նալիմօֆ հաստատապէս եւ մեծ վայելչութեամբ, իրմէ աւելի բարեգութ մարդ չեմ տեսեր։

— Քսիր թէ ամբաստանելոյն աղջիկը խնդրեր ես ի կնութիւն եւ թէ խնդիրքդ լնդունուեր է։

— Այս։

— Ի՞նչ հանդիպեցաւ յետոյ։

— Բայց, նշանած յայտարարեցին զմելզ պարզապէս։

— Աւ քեզի հարցունելու բան չունիմ, հետեւցուց ընդհանուր դատախազը, որ, չկտահմ ինչու հենդնական նայուած մը նետեց վկային եւ դատաւորաց վրայ։

Սրդ, ամբաստանելոյն փոտոտաբանը սկսաւ հարցումներ ընել կ'ուզէր զիանալ թէ ծերունին ենթակայ եղած էր արդէն անհասկանալի մելամաղձոտութեան մը, թէ՛ դրսախօսութեանց տարիներուն մէջ, թէ՛ յետոյ։ Միթէ վկայն չէր նշմարած ամբաստանելոյն վրայ բնաւորութեան տարօրինակ ցոյցեր որ յառաջ կու դան մոտաց խոնդարումէ։ Բայց այս յայն ի զերեւ ելաւ, քանզի վկայն յայտնեց թէ այս տեսակ բան մը երբէք չէր նշմարած։ Բոսաւ թէ, ընդհակառակին Հօլոսօֆի միտքը միշտ

պայծառ էր, նորա խորհուրդը ընդարձակ եւ կորովի եւ զուարթ կենցաղավարութիւն մ'ունէր կաւ ուրեմն, ըստ փաստաբանը, բայց միթէ վկայն չպատեց թէ ծերունին արտաստավթոր աչօք կը խօսէր ականուռոր քննագուստ Պէլինսքի հանդիպելուն վկայ Միթէ այս՝ տարօրինուակ բան մը չէ։ Վկայն կը պատասխանէ թէ սոյն հարցման նորատակը չհասկինսար, բայց թէ այս եղելութիւնը իբր տարօրինակ բան մը հնկատեր Անորոշ յուսով մը զրգեալ, փաստաբանը հարցուց յաջնժամ թէ ծերունին երբեմն կը գննովնապ եւ թէ նոյն օրը, ուստանին վրայ, չտփէն աւելի խմած էր։ Վկայն պատասխանեց թէ յիրաւե՛ երբեմն ծերունին սովորականէն բաժակիկ մ'ուելի կը խմէր, բայց բնաւ չտփը չէր անցունէր։ Խոկ այս օրուան գալով, չէր յիշեր թէ ամբաստանեալը խմած էր թէ ոչ։ Այս պատասխանը ուրախութիւն պատճառեց փաստաբանին որ բարեւեց զվկայն եւ յայտնեց թէ այլ հարցում չունէր։

— Ամբաստանեալ, Նալիմօֆ վկային յայտարարութեան նկատմամբ զիստպալութիւն մ'ունի՞ու

Ծերունին կէս մը կանդնեցաւ՝ երկու ձեռքով փաստաբանին աթոսին թիկանց վրայ յենլով։ Յայտարարութիւնը ճշմարիտ է, պատասխանեց շատ ցած ձայնով, այսու ամենայնիւ խօսքերը լըսուեցան, վտան զի, իւրաքանչիւր անդամ որ ծերունին ստիսլուէր կանգնիկ եւ պատասխանել, խորին լոռութիւն կը տիրէր զատարանին մէջ։

Այլ վկայ եկաւ, ոս՝ ամբաստանեկայն զուսումն էր։ Դալ կագոյն եւ գեղեցիկ աղջիկ մ'էր, բնաւ չէր նմաներ ծերունւոյն, բայց ի աչքերէն որ հօրը տչաց նման՝ միջակ մնեալութիւն ունէին եւ խորհուղ ու տխուր կ'երեւէին յայնժամ Ցած եւ կտրուկ ձայնով կը խօսէր եւ զոգցես պատրաստ էր լալու Յայտարարութիւնը Նալիմօֆի յայտարարութեան նման էր, այս ապրձերութեամբ որ կը շիռթէր, ը.ա.ածը կը կրինէր եւ երկայն զադարումներ կ'ընէր Ընդհանուր գտաստանը եւ փաստաբանը վերոցիշեալ հարցումները ըրբն, բայց ընդհուալ ստիսլուեցան հարցմանց վերջ տալ, քանիզի աղջկան պլումը կը դաւնար, առափ նախաղանը թոյլ տուաւ որ նստի։

Ցեսոյ կարզը եկաւ Հօլօտօֆի կնոշ։ Ասի բարձրահառակ եւ պատկառելի անձ մ'էր, ուեւեր հագած էր՝ ոգաւորի պէտ Նախաղանը հարցում մը ըրտւ նման սա ուզեց պատասխանել։

Բայց չկրցաւ բառ մը արտասանել, քանովի արտասուռք կը խեղ-  
դէին գնաւ Եւ սկսաւ հեծկտանօք լալ:

Յանմամ դատաւորք սկսան յօրսանջել եւ ունկնդրաց հե-  
տաքրքրութիւնը անցաւ: Ա.մէն ոք սկսաւ մտածել թէ այս դէպ-  
քի ներքեւ գտազնիք մը չկայ եւ թէ՝ արկածին շարժափթը  
եղած է կատաղի բարկութիւն մը: Պէտք չէր այս դատով զբա-  
զիլ, մինչ եղեկութիւնը յոյժ սովորական բան մ'է: Սակայն, քանի  
անդամ որ ծերունին կը կանգնէլը հարցման մը պատասխան  
տալու համար, ունկնդիրք կը շարտանակէին ուշադրութեամբ  
նայիլ նմա՝ յուսալով տակալին որ ակնկալեալ դադանիքը յայտ-  
նուի, որ գուցէ նորս մի բառը վերցունէ մի ծայրը վարագու-  
րին որ կը ծածկէ թերեւս ընտանեկան սոսկալի աղէտ մը: Եթէ  
այսպէս լինէր, ընդհանուրին համբերութիւնը վարձատրուած կը  
լինէր. բայց ոչ, ծերունուոյն տուած բացատրութիւններուն բո-  
վանդակութիւնն է աս. «վկայք ճշմարտապէս վկայեցին»: Այս  
հուսկ ուղեմն ամենուն համար ճանձրանալի եւ անախորժ բան  
մը եղաւ:

Յետոյ ևկան սենեկապան կին մը, խոհարար մը եւ ի վերջոյ  
ամբաստանելոյն մի ընկերը, ասի իր վկայ կոչուած չէր. բայց  
ամբաստանելոյն բնաւորութեան վրայ տեղմկութիւններ տուաւ:  
Յայտարարեց թէ յանցաւորը քաղցրաբարոյ, արդարամիա անձ  
մ'էր. չէր կարող, նոյն իսկ անխորհրդաբար, անմեղի մը չարիք  
ընել: Իսկ խոհարարը եւ սենեկապանը բախն թէ վիտցածնին այս  
է թէ ճաշարանին մէջ աղմուկ մը տեղի ունեցեր եւ սկաւուակ  
մը կուրուեր է եւ թէ երիտասարդին վիզը արիւնաթաթաւ ե-  
ղեկ է.... Այս մանրամասունքը պարզ, սովորական եւ անհամ  
բաներ էին, նորս մէջ որ եւ իցէ դադանիքի ամենասխոքը ակ-  
նարկութիւն չկար:

Սակայն, ակնկալութիւն մը մնացեր էր, այս է յայտարա-  
րութիւն նիքոլա Հօլուոֆի, որոյ նախագահը հրամացեց բերել,  
եւ որոյ անունը միայն ընդհանուր հետաքրքրութիւն շարժեց:

(Յարայարելի)

Յ. Վ. ԱձեՄեԱն

## ՊԵՏՐՈՍ ԱԴԱՄԵԱՆ

Ողբացեալ Աղամեանի մահուան տարեդարձին օրն, նորա անմիթար Քոյրն, այլ ազգականք, ընտանիք և բարեկամք հանգուցելոյն շիրմին այց ելնելով, հոգոյն հանգստեան համար Պատարագ մասուցանել առւած են Գերեզմանատան Մատրան մէջ։ Այս միսիթարական Սուրբ Պաշտօնը կատարած է Յարգոյամեծար Տէր Յակոբոս վարդապետ Արձեան, և Պատարագչն ետեւ հանգուցելոյն շիրմին վրայ կարդացած է համառօտ զամբանական մի, զոր հեղինակն մեզ հազորդած լինելով, հաճութեամբ կը հրատարակեմք «Պատկեր» հանդիսան ներկայ թուոյն մէջ։

Խմբագրութիւն «Պատկեր» ի։

ԲԱՆՔԻ ՏԱՐԵԴԱՐՁԻ ՄԱՀՈՒՆ

ՊԵՏՐՈՍԻ ԱԴԱՄԵԱՆ

Ա.Ռ. ՇԻՐՄԱՒՆ

Աղմէւ հողի, որ զվսեմն ընդ անուշ, զերկրաւորս՝ ընդ գերբնականացն ներգաշնակեալ, զկրօնմ՝ ընդ հոգեւկան ըղձիցդ ոլորս զուղեցեր անմահականոք. հողաթեւեալ մտօք արծւորէն անդր քան զհողանիւթ արարչութիւնս խնդրելով զստոյին հայրենիս, յարդեցեր որ աստ յերինից պարգեւեալ բարիս, զհանձար զգիտութիւն, զգեղեցիկ զսլրութեանցն և արուեստիցն պայմանըս, և ոչ անտես արարիր զծշմարիս լուսոյն ճառագայթն իմանալի ունել քեզ առաջնորդ յամենանին, երկրաւորացս գերազանցորէն զերկնաւորմն վերադասելով, միշտ վուրմ, յաւէտ զմայլի, անցեր ընդ երկիրս հուսու երկնից արփաթեւեալ. և եթէ երբէք հողեղէն հարկ զմիտս քո բաղմազբաղ հակեցին ընդ երկիր եւ ախտակրեալ եւ հիւծեալ եւ մաշեալ ընդ երկիր կցել զքեզ մտաբերեցին, ոչ հանդուրժեցեր եւ վսեմագոյն եւս թափ տուեալ արփաբար յայս վեմ զերեզմանին որում հուսպ հասեր եւ անցեալ թուեար յամսա, յասաեղս եւ անզը քան զարփւոյն սահմանս յանսահմանս անսպարազիրս հողեղէն մտացն սուհմանաց։

Յայս գիր, յայս վէմն բոցավառեալ, ուստի ի մէսջ յափշտակեալ թուեար, քոյլնդ յիշատակօք համախմբեցեր այսօր ի

տարեղարձիդ զսիրելիսդ զիտել տակաւին յայս ճենճերեալդ խարոյկ զնչխարեալ մնացորդս, ուստի ամենայն որ ի քեզ երկնաւարդեւ էր կրօն, հանճար, զիտութիւն եւ ձիրք բազմացիփ, ընդ քեզ հոլաթեւեալ, զերկրաւորս մերկացեալ յանձնէ ի յիշատակ եւ յափոխանո սիրելեացդ, եղեր միանալ ընդ վուր ողիս, որք զիտացին զուգել զերկրաւորս ընդ աստուածականաց:

Յարգել յարգեաց աշխարհ որ ինչ ձիրք բնութեան ի քեզ եւ հանճար, բայց ես, որում ի հրաժեշտի աւուրսդ յաշխարհէ վիճակիցաւ սիրանալ ընդ քո Հաւատ եւ Յոյս եւ Սէր, զմազլել զմայլեցայ եւ արտասուս ընդ արտասուսացդ խառնեալ որ այլոցն քաջալերո տայի, ես ինքնս խրախուսեցայ եւ անձկայի ի միասին վերաթռել:

Յերջանիկ անմահութէնէդ հայեաց ի սիրակցորդ համարիւնս սըդ, ժողովեալ առ զերենզմանիդ, եւ ի միակ քոյրդ՝ խանդաղաւաելի արտասուօքն պսակարեւ չիբմիդ եւ ի համօրէն սիրացեալս ընդ քո աստուածապարդեւ ձիրաշ, տուր քոյրնաբար հաւատուզ զօրանալ, ընդ վիճս ընդ առապարս կենաց քաջաբար խրախուսել, զուգել զհանճար ընդ երկիւզած կրօնափրութեան, ճանաչել որ ինչ Սատուծոյն է. խորամուխ լինել յստոյդն բարին ուր երջանկապար յաւերգմանան առաքինիք:

Ծնդ մահ եւ ընդ կնանս առաքինութիւնն է անջրապետ, եւ զի եղեր առաքինի, անմահացեալ զքեզ չերկբայիմ քարոզել, զի մաշեցեր զզրիչդ յստոյդն իմաստավրաթիւնն եւ զմնչսդ յողութիւնն. զքէն անփոյթ զայլոց յաւո եւ զհուս դարմանել խորհելով, սիրելի ամենեցուն եւ համակրելի հանդիսացար ամենուրէք, չներելով նախանձուն ճեռնամուխ լինել ի քեզ:

Վասնորոյ զայս Դիր ոչ դամբան մահու, այլ համարիմ մեղան առաքինութեան, ուր ինքնաղոհ ճենճերեցար քո ըղձիւք եւ ցողովքդ արտասուաց սրբեցար եւ անմահացար:

Քո անուշ յիշատակօքդ ժողովեալ աստէն, նշխարեալ կենաց աւուրցն մերոց առեալ խորհուրդս առաքինիս, եւ բնակակիր արտասուս ինչ հեղեալ զշիրմաւդ սիրալի, երթամք խրախուսեալ զփշալից աստապար կենաց տանել համբերութեամբ, մինչեւ յանմահութիւն անզը թեւակոխել համարձակել տացեն եւ մեր երկինք:

ԹՈՐԵԼԻՍԻ ՈՎԱԴԵԱՅ ՆԱՍՈՆԻ

ՏԽՐԱԿԱՆԻ (\*)

ԵՂԵՐԵՐԴՈՒԹԻՒՆ Պ.

**ՂԱՃԱԳՐԻՆԻՆ.—**Աղի եւ ողորմ բանիքը նկարագրե քերբողս  
մեր զարտարեկորդինն յոր համակեցաւ գլխավիճ՝ յորժամ հրա-  
մայեաց նմա կեսար մեկնիլ զնայ ՚ի նեռաւոր նժդեհուրին։  
Մանրապատում նշանօր պատմէ մի ըստ միոչէ զոր միանգամ  
գործեալն էր ՚ի Հռովմ ՚ի վերջնուով զիշերի անդ հուսկ յետոյ  
՚ի զրի հարկանի զամուսնոյն իւրայ եւ զգերդաստանին զարտա-  
ռուց արտասուս։

Մինչ նըկատեմ հանդէս տչացս ըզտրիտալիյն ըզպատկեր  
շուռկ վերջին զիշերոց յաւ էրժական ՚ի Քաղաքին։  
Մինչ յուշ ածեմ ըզյայլն յորտամ թողի զայնչափ իմ ոիրելիս,  
Ոլոսն ոլոսն յայժմուս արտօսոր յականողեացս հոսէ հեզու։  
Բնդ լուսանալ առաւոտուն՝ յոր տարագէմ զնալ մեկնիլ  
ինձ պատուիրեալ էր Կեռարու ՚ի սահմանացն Աւաննեան, (1)  
Ուշ եւ ուրուշ ժամ ժաւանհակ եղեն անդէս ՚ի հանդերձանհա-  
Առ երկար յապաղութեան ընդարմացան անդամքս համայն։  
Չեզեւ ինձ վոյթ ընտրանաւ տանուել ծառայս, ոչ ուղեկիցու,

10 Եւ ոչ վատրանպւոյս պատշաճ զղեստոց կամ արտասոց  
Պակեայ հանդոյն նըմին որ չանթահար յԱրամազգայ՝  
Թէվլէտ կեայ, այլ անդէտ իցէ իւրում կենդանութեան։  
Այն ինչ ապա ՚ի սրբաէս փարատեաց ցաւն ըզմուայլ թախիծ  
Եւ տակաւ անդէն տակաւ ըզպայութիւնքս յիս զօրացան,  
Բարբասիմ առ արրամազգեաց իմ բարեկամս ՚ի ժամ չըւոյս՝  
Որոց այժմիկ նուազեալ էր թիւ, ՚ի յոլովից սակաւաւոր  
Սիրելագոյն անդ ամուսինո ինձ զիրկընդիտասն լեալ լացողիս,  
Եւրո քան զեւս ըզլալ հարեալ ընդ այտան սնազարտ հեղոյր արտօսոր

(\*) Տե՛ս Պատկեր Բ. Տարէ թէւ 155.

(1) Ի՞նչ զիրաւեալ։

իսկ իմ զուսոր հեռի յափունս լիբէական (1) մեկնեալ 'ի բայ՝

20 Անդիտակ էր ընտիքն իմ չարաբասա բաշխից բախտին,  
Ամենայն ուսուեք ողբոց հեծեծութեանց լու լինին ձայնք,  
Լալահառաչ 'ի ներքս ՚ի տան էր նմանութիւն յուղարկութեան,  
Արք կանայք մանկունք անգամ կոծին ջայլին վլա իբր մեռեալ.  
Զիք անկիւն ոչ խորշ 'ի տան ուր արտասուք հոսիցեն ոչ:  
Եթէ օրէն ընդ փոքունս իցէ կըշոել ըզմենծամեծս,

Աստ կերպարան էր Տրովարայ նըկուն եղեալ 'ի թշնամեաց:  
Էր խոր զիշեր դարդարեալ կան ձայնք մարդկան և հաջիւն շանց,

Խոկ լուսին զգիշերական յերկնից բարձունս վարէր ձիան.

Մինչ պըշուցեալ հայիմ 'ի նա՝ նկատեմ յետկոյս ըզկապիտոլ (2).

30 Որ ՚ի զուր արտապարտուց յարկիս մերում առընթեր կայ.  
«Աստուածք՝ գոչեմ՝ որ մօատակայ յօթեւլանիս էք բնակեալ,  
«Ո՛հ, ոչ այլ եւս ըզձեր տաճարա տչօք իմովք նըշմարեցից.  
«Դիք վերնականք, զոր պաշտէ բարձր Հռոմութեան (3) Քաղաքամայր  
«Ողջոյն ընդ ձեռ՝ մնասջիք բարեաւ ՚ի յաւիտեանս ժամանակաց,  
«Եւ թէպէտ անագան առնում զասպար յետ խոցուման՝  
«Սակայն անյիշաչար դիւրացուցէք զիմ ըզգաղութ.

«Ասացէք ցայլն երկնակեաց (4) թէ որպիսի մոլորութիւն

«Զիո պատրեաց. զի մի ոճիր համարեցի զիմ յանցուած.

«Ում քաջ տեղեակ էք՝ այսմիշխանն և պատժածու լիցի զիտակ.

40 «Հաշտ ըզկեռար արարեալ՝ չէ ինչ ինձ մարթ չըւառանալ».

Սոյնօրինակ մաղթանօք երկըրապազի երկնից կամաց.

Խոկ ամուսինս հեղձամըջձուկ հեծկայր վայէր հոլով հայցմամբք,  
Եւ հերարձակ ՚ի գուճու անկեալ առաջի զիցն ընսանի՝

(1) Անուն միահը դուրեւն իւր էր Պերէլս, «ը յայնժամ զնեա առանց էրնեւալ էր յաշխարն անդը սէրէիւնց»:

(2) Յայն առև բլուրն այն Կաղերուին՝ այսինքն Պագունն կոչեցաւ ՚ի հնոց անոք, զի մնշ պէղէն և հիմուն արկանէն պահուին Արտապարայ՝ քոյն անդ զիառաքն մարդոց:

(3) Բնագիրն ունի Քաղաք Կուերինեայ՝ այսինքն Հառով. գէտեւ պարու և զի կուերինուոք անուն ՚ի լըստ Սաբինաց նշանակէ նիւահաւոր, որ սեղնական յորըրջանի էր Հառովուսի հիմունուի Քաղաքին:

(4) Ի՞նչ զԱւուիսոս կայսը, «ը կենդանեան և յետ մահուն ասոր սածաշուս+ պատուաց արժանաւորէցաւ»:

Դողլգոջուն շըրթամք համբոյր եւս շիջանուտ ամոդ հրատից։ (1)  
Բազմադիմի ևւ ընդդէմ դից արրատընջման բանո արձակեաց,  
Որք ապաժաման էին հրիբոյս զորք լինելոց։

Սրդէն զիշեր երադանցուկ ոչ տայր տեղի յառադելով,  
Եւ Սայն արագ արագ յարեւելեայ շըրջէր ՚ի կոյս։  
Զինչ արարից. հայրենեաց սէր կաթողին կաշկանդէր զիս,  
50 Եւ ցայդն այն էր վերջին ինձ հրամայեալ տարապրութեան։  
Ա՛յ, քանիցս անդամ՝ ում հատգծեաբէր՝ առայի բամ  
Յո՞ լատալ զիմել ստիպես, տե՛ս ուստ ուստէք մնինիմ արդեօք,  
Ո՞հ քանիցս ըղժամադիր թագուցի ժամ ուսւամուտ բանիւք,  
Որ մնինութեանո յառաջապրեալ էր լինելոց յոյժ զիսպան։  
Կոխեցի երիցս ըզմեամ, երիցս անզրէն ընկըրկեցայ.

Քայլ ոտինս էր յամբազնաց՝ արդահատեալ ոգւոյս վրշտաց։  
Յաճախ ողջ մնամ ասացիսալ զարձեալ եղէ երկարական,  
Եւ զողցես առեալ հրամեշտ եսու համբոյր ողջոյն յետին,  
Կըրկնեցի ըղնոյն պատուէր հինգլինեցի, ու անձամբ արկի  
Զանձն ի պատրտնո՞ շուրջ զականեալ զսերտ սիրոյ առհաւատչնոց,  
Է՞ր քանիս ապաս շութափեմ. զնամ ասրապիր ՚ի Սկիւթիա, (2)  
Հարկ անհրաժեշտ թողուլ ըղջոոմ.երկաքանչիւր՝ արզար յամուրդ։  
Ըզկենպանի ամուսինս ՚ի սպառ զլանան ինձ կենդանեաւ։  
Զըրկիմ յընտանեացս եւ ՚ի քաղցրիկ զերգասանկաց,  
Զորս իբր ընկերս եղբայրական զըրգուեալ սիրով զըրգեցի։  
Ո՞ սիրելիք՝ ոյց գորով թեսեան (3) զօղիւ ընդ իս յօղեալ՝  
Ընդպրիցից ըզձեղ այժմիկ մինչ է օրէն. խիթամ զուցէ  
Մի այլ եւս ինձ չնորհիցի. յօգտութեան շահ ինձ ժամ զիսող.  
Զիք յապազումն. ՚ի քայլ թողում ըզկըրցիրցուն բան բարբառոյս

20 Եւ փարիմ կաթոպին զանձնիւր իմովք մերձաւորօք։  
Մինչ բարբառիմ եւ արտասուեմք՝ պայծառագեղն Սրուսեակ  
Գուժաբեր աւուր նըշան յերկնից կամարն էր ծագեալ.  
Մեկնիմ անջատիմ՝ ոչինչ այլազր քան զիմ անզամն

(1) ՚ի ներժաւակողն աղաբանէց հոռամյեցոց կային ներտի՛ պաշրտ-  
ուանի ընդանեաց, և առաջի նոյցին ՚ի կրտեարանի վառեր հուրն հանա-  
պաշ Փախանակ շէցանուուր վէրտուրին՝ այժ սանին յուներժական։

(2) Ուղեւ կանիւեալ սոսացեալ է մէր՝ ուղեւ աւսորանոց ուրինողիւ  
էր ուղանի թում աշխարհնին Մեսեայ ՚ի Սէւնեասուուն։

(3) Զի թէսէս լուժաւուր Անէնացաց անըշն բարեկամունեամբ  
չըտեալ եր ընդ Պէտինուշոյ ար+ոյին Լողիդայց։

Աստէն թողեալ. թըւի ինձ արդ մոցել քեցել մասն ՚ի մարմնոյու  
Զայս օրինակ ցաւեաց Մետեաց (1) յորում ՚ի քարշ առեալ ըդնա  
Երկծի կառաց ընդ հակառակու ելոյծ ըզվրէժուր մատնութեան:

Անդէն մեծաբարբառ դոչումն եւ կոծ հընչեն իմաց.  
Զեռք թախծաղինք ըզմերկանդամն բախւն ըզկուրծուժզին

Յայնժամ լինքնին ամուսինս անկերալ զիմով պարանոցաւ՝

80 Յարտաստաթոր ողբ եւ լալին զայս արրտմաղին բանոյ յօդեաց:

«Զէ քեզ մարթ քակել յինէն, օն երթիցուք ՚ի միասին.

«Զհետ քո եկից՝ վրաստանդւոյդ լեռու ամուսին նըժզեհակից.

«Չիք ինչ խափան արգել ուղւոյ. զիս եւս երկիր կալցի օտար.

«Բեռն յաւելաց վոքսովի ՚ի տարաղիր վերայ նաւուն:

«Կայուեր ցասումն ՚ի հայրենեաց չըսել զընալ քեզ հրամայէ,

«Բընադասեն վիս զութ զորով. այս ինձ կեսար լիցի ՚ի սպառ»:

Զօրինակ զայս փորձէր փորձ, ըդնոյն կանիսաւ էր արարեալ.

Եւ հալիւ հաղ յետո եկաց յանօգտակար ՚ի խորհըրդից:

Սրաաքս եղի՝ իբրու զնացեալ որ յուղարկի անփառունակ,

90 Տըմոյն արժկոյն՝ արձակահեր՝ խորտմնացեալ մաղովք երևաք:

Իոկ ամուսինս՝ որպէս վիպեն՝ ՚ի բուռն ցաւոց անդ թալացեալ

Սըլոտաբեկ գեանատարած անկաւ կործան կիսաման:

Մինչ ապա ամփոփեալ ըզփոշոտ հերո եկաց կանգուն,

եւ փոքր մի զգաստացեալ՝ զանդամոյն բիրտ ամբարձ յերկրէ,

Աւազէր զառարնին զիս որոց լըքեալ էր այժմ ըզյարկ,

Յանուանէ կոչէր կարգայր ըդհափեալ զիւր այրն ըստէպ.

Ողբացը հեծէր իբրու թէ իմ կամ մանկամարդ իւր աղջկան

Մարմինք ՚ի վառեալ վայտակուար հրով ծափեացին.

Խընդրէր ըզման ճաշակել, անընչացեալ՝ ցաւոց չըզգալ.

100 Այլ ակն ածեալ յիմ երեսաց կամեցաւ ոչ լինել անշունչ:

Հապա կեցցէ, մնացէ յաւէրժ. եւ սատարեալ ինձ օդնութեամբ

Ռզբացականս ըափոփեացէ. այս իմ բախուին ճակատագիր:

Թարզմանեաց ՚ի Լատին բնագրեն

Յ. Վ. ՄիՍՔՃԵՍՆ

(1) Մետոս էշանառուեալ Ալբայլցաց և ուղանաւոր հռոմեյեցացոց՝  
՚ի պատերացն ընդ Փիդէնս էտնց ՚ի կողմն նշնամեաց ներքելով դա-  
շանցն. վասն որոյ ընկալաւ զբարչէ մանու յՈստէլիսու արտոյէն Հոռո-  
մաց. Այլ+ գոհանակ Մետոս ընթեանուն Պրէամու:

ԱՌԱՔԵԼԱԶԱՆ ԵՒ ԵԿԵՂԵՑԱԶԱՐԴ

ԳԵՐԵՐՁԱՆԻԿ ՀՈԴԵԼՈՐ ՏԵՐ

Տ. ՍՏԵՓ. ՊԵՏՐ. Ժ. ԱԶԱՐԵԱՆ

ԿԱԹՈՂԻԿՈՍ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ

ԵՒ ՊԱՏՐԻԱՐք ՀՈՇՎԱՐԵԱԿԱՆ ՀԱՅՈՑ

Ի ԲԱՐԵՅԻՇԱՏԱԿ

ՀԱՆԴԻՍԻ ՕԾՈՒԹԵԱՆ

ՆԱԽԱԾԱՑ ՄԻՒԻԹԱՐԵԱՆ ԵՊԻՍԿՈՊՈՍԻ

Տ. Տ. Տ. Գ. Գ.

ՆԵՐՍԻՍ Վ. ՃՆՏՈՅԵԱՆ

Ի ՏԵՍԱԿՈՒԹԵԱՆ ԹԵՄԻՆ ՏԱՐՈՆՈՅ ԵՒ ՎԱՍՈՒԻՐԱԿԱՆԻ

ՇՆՈՐՀԱՊԱՐՏ ԲԵՐԿՐԱԼԻՐ ՄՐՏԻՒ

ՀԱՄՈՐԷՆ ՈՒԽՏՍ ՄԻՒԹԱՐԱՅ


ԶԱՅՍ ԴՈՅԶՁՆ ԱՐՁԱՆ ՅԻՇԱՏԱԿԻ

ՆՈՒԻՐԵ

ԵՐԳ

Ո՞յր ոչ սերկեանս ի հաճողէս զարթիցին սիրտք ի նըւաք,  
Մինչ ազօթից ամպք յերկրէ ևւ երկնատեղ օրհնութիւնք,  
Քան ի Քորեք՝ գերառքանչ խորհուրդն ի բևմ նեղործեն.  
Բարէ Աջոյդ Մոլիսիւան, մրգան Վեհից օծան սիրտք,  
Մինչ Խաչանիշ կարկառմամբ՝ հըլու ձայնիդ մեծաղօր  
Սլացեալ Հողին օրհնաբաշի՝ փոխակերպէր մարդն յԱստուած.  
Նոյն ևւ այսօր քանի՞ ցողք ևւ ցողք ի սիրտ ՕՇԵԼՈՅՑՆ,  
Մինչ զբրգալով Եօթնարփին կազմէր տաճար իւր սիրուն:  
Յափանց Թրակեան մինչ յԱղբեան եղերս համբաւն հրաշալուր  
Այն ինչ թըռեաւ, ևւ ահա ծաղկունք բուրեան Դարաստիս  
Ետուն սրբտից արձագանս խառն ընդ ալեաց ծովակիս:  
Որքան աւետք յեթերաց, քանի՞ ողջոնք ևւ ի մէնջ  
Գեղասահեալ ընդ Բոսիոր՝ ի սար Մասեաց հընչեցին.  
Ուստ աւետեաց ևւ օրհնից հատեալ սիւք բարձր ի զիտէն  
Զոգիս յարոյց վեհազանց՝ ոյց արդ փըթին նոր ընձիւղք:  
Հայրապետաց գաւաղանք յո՞ր յոյս ծաղկեալք վառ ի վառ,  
Մինչ ըդՔեզ, ՄԵՇ ԴԻՏՍՊԵՏ, բազմեալ յայդ դահ արժանեօք,  
Տեսին՝ յոր փայլս յաւելուս միշտ նորս համայնց ի զարմանաւ:  
Ով գերարծուի Դու Ոգի, որ յըստուերաց ամոդ մըթան  
Լոյս քօղաբորք տեսեալ մեծ՝ հանէր ի զահ Հարց սըրբոց,  
Ըզբեկ յերկնէ Մըսիթար ժրայիտ ի զէմս ողջունէ,  
Ոյր ևւ որդիք չնորհապարտ ծօնեն սրբտից ըզմաղթանս:  
Ի Քեզ պայծառ ապադայց յոյսք նորանոր արծարծին,  
Որ գհաւատոյ պարզեալ զրօշ եռանդն ի սիրտ աննըկուն,  
Անդուլ ի ջան իմաստից՝ մինչ զլոկեղին տեսցես դար,  
Հարթես ըզմնաւ խոչ ևւ խութ՝ թէ միայն սիրտք զօդեսցին  
Սիրոյն ի լար. վաշ, յայնժամ Քեզ անկապուտ հիւսին փառք:  
Եւ զի յամայր Քոյդ արփի ծագեսցէ մեզ լուսափառ,  
Եւ պերճ ըդԳլուխըդ պըսակ երանութեան պըճնեսցէ,  
Ի քնար սրտիցս անըստառ կայցեն թըրթիսք մաղթանաց:

ՎԵՇԵԿԻԿ—Ս. Ղազար  
1892 Յուլիս 24/12



ՊԱՏԿԵՐ տասն եւ նինդ օրը մի անգամ կը հրատարակուի:

Ըստանորդագրութեան տարեկան գինն է  
կ. Պօշոյ համար . . . . . 40 դահեկան  
Դաւառաց եւ օտար երկիրներու համար  
բյրատարի ծախորն ի միասին հաշուելով 50 . . .

## Խցարքանիշը թիւ 2 պահելուն

ՊԱՏԿԵՐԻ խմբագրաւունն է ի Յերս , Եւշի փողոց  
թիւ 1 , ուր պիտք է դիմել բաժանորդագրաւթեան և ըերբին  
մէրաբերեալ այլ ամենայն խնդրոց համար :

## RÉDACTION DU BADGUERE

Constantinople, Péra, rue YÉCHIL N<sup>o</sup> 1

مکارف نظارات جپلەستك رخصته طبع او انشد